

Մ Ե Ղ Ո Ի Ե Ի 0 2



Մեղուն եւ Օձ զագրաթորմի  
Սիրեն զծաղիկ եւ զգալարի,  
Եւ յանապակ հիւթոյ նոցուն  
Երկաբանչիւր սընունդ առնուն :

Բայց բոյսք բարուց ներհակ գոլով  
Ի նոյն կանաչ ճարակելով  
Մին զայն փոխէ յԱմբրոսիա,  
Միւսն յեղարկէ ի թոյն զըժնեայ :

Ի դառնահամ իսկ բանջարէ  
Մեղրք քաղել Մեղուն գիտէ .  
Յառողջագոյն ի դալարւոյն  
Օձըն գիէ հիւթ մահաթոյն :

Յոր վայր եւ սա դադար առնու ,  
Տեսանին տունկք թօշնիլ մահու .  
Նա թևածէ վարդ ի վարդէ  
Ըզշուշանօք՝ եւ ոչ խամրէ :

Ձարտօսր ըմպէ զԱրշալուսին  
Բայց պըղտորէ ո՛չ ըզնոսին .  
Դեղնի առուն՝ գոյն իւր զընայ  
Երբ գարշ սողուն գայ արբենայ :

ՅԱրքիմեղեան յիւր պալատի  
Ապրի Մեղուն վասն աշխարհի .  
Ի խէթ հանուրց վըտարական  
Օձն ի յանչէն նըստի միայն :

Սա յիւր որջէն դարանագգեաց  
Սպառնայ բոլոր շընչաւորաց .  
Յուսումնասէր յիւրն սենեակ  
Նա իմաստնոց է օրինակ :

Մին աղքատին լեալ օգտակար  
Ձիւր գանձ դիզէ յիւր տաղաւար .  
Միւս սըրբագեղծ եւ ռիսերիմ  
Ըզմեռելոց կապտէ շիրիմ :

Լըսե՛ս զբըզզիւն Մեղուաց պարուց ,  
Ձայն է անմեղ ժողովըրդոց .  
Շըչէ անարգ սերունդ Օձին ,  
Գոչիւն է սա ամբարըշտին .

Քաղցրը Մեղուն երբ զըրզըռի ,  
Պատժէ ըզձեռն հալածողի .  
Թ՛ անձնաւորես զՕձ քանասար  
Ձիւր խողխողէ ըզբարեբար :

Խընդրեաց Մեղուն զիւր քէնվրիժուց ,  
Ոչ եւս ունի խայթ եւ զայրուց .  
Առ ամենայն նորոգ իւր շիթ ,  
Օձըն պահէ տէգ մահառիթ :

Ո՛վ մըտացիք որք կայք ի լուր  
Դիմաբնութեանս զարմանալուր ,  
Ըզգոյշ լերուք Մեղու գըրգուել ,  
Կամ զՕձ գըգուել ողջագուրել :

Ս Է Ռ Ի Ի Թ Ի

